




ՊԱՏԿԵՐԱՁԱՐԻ ՇԱԲԱԹԱՔԵՐ

Ա.Զ.Դ.Ա.Յ.Ի.Ն.

Գ.Բ.Կ.Ա.Ն. - Գ.Ե.Վ.Ա.Ր.ՈՒ.Ե.Ս.Ս.Կ.Ա.Ն.

Գ.Ի.Տ.Ա.Կ.Ա.Ն.



ՎԱՐԻՉ - ՏՆՈՐԵՆ
ՀՄՐԱԳՐԱՊԵՏ
ՀԱՄԲ. ՖՈՒԼԻՔԱՑԵԱՆ ՄԵՐ. ՊԱՐՍԱՄԵԱՆ



Դ. ՏԱՐԻ, ՆՈՐ ՇՐՋԱՆ, ԹԻՒ 7

ՇԱԲԱԹ, 28 ԴԵԿԵՄԲԵՐ 1918

1375-1918

Մեծ Հայաստան իր անկախութիւնը հուչակեց:

Մօտաւորապէս հինգ ու կէս դարէ ի վեր հայ սիրտերուն մէջ ոգեւարող երազը իրականացաւ:

Այլեւս մեր հոգիներէն պիտի չանցնի արհաւերքին ուրուսկանը: Արաքս ու Եփրատ այլեւս պիտի չի յորդին հայ արիւնին հոսանքներէն: Կիլիկեան ու Տարօնեան գաշտերուն վրայ այլեւս թուրանեան ագւաւները պիտի չի կառաջնի, ու իրենց զահանդազին երգերով պիտի չաղմկին Վահագնի հանգիստը: Այլեւս ո՞չ մէկ գիւային հրդեն պիտի բռնկցնէ մեր տուներու քիւերը, եւ ոճիրը պիտի չկարենայ մեր պատուհաններէն ներս նայիլ: Եղեռնը խորհրդանշանող զզուելի եղջիւրը պիտի չի համարձակի այլեւս երեւնալ մեր հրաշալի երկինքին կապոյտին վրայ:

Մեր բռունցքին, մեր ուժին մէջ պիտի փնտունք մեր հաւատքը, մեր գոյութեան պահպանումը:

Մեր արիւնին մէջէն ծլարձակուող ծաղիկները այլեւս պիտի չի խամրին ու Աշտիշատի աւերակներուն վրայ մեր աստուածները պիտի սարսուան Հայուն երջանկութեան զգայութենէն:

Ո՞վ իմ տառապած ու վիրաւոր Հայրենիք, Արդարութիւնը այլեւս քեզի՛ կընծայէ իր յաղթանակի ժպիտը: Պիտի մեծնաս, մեծնաս, նեմէսիսի նայուածքներովը սպառազինուած մեր ուժին տակ, ու աշխարհի ամենէն դժբաղդ երկրամասը, ուր քու զրօշդ պիտի ծածանի, քանի մը տարիներ վերքը աստուածաշնչական եղեմի պիտի փոխակերպես:

Մեր կամքը պիտի տիրապետէ հոն, եւ հայրենի հովերուն ներդաշնակութենէն պիտի օրօրուի մեր խանդավառութիւնը:

Հայաստան, իմ մեծ Հայրենիք, հայրենիքներու հայրենիքը, նախահայրերուս ու երազներուս անոնց երկիրը, այլեւս դուն մերն ես, ինչպէս մենք՝ քուկդ. բա՛ց գիրկդ, որպէսզի գանք նետուինք թեւերուդ մէջ, զանք խմբովին, գունդ գունդ, մեր մեծ մեռելներուն սուզը աչքերնուս մէջ, բայց քու շունչիդ ու քու զուրգուրանքիդ տաքութենէն ոգեւորուած՝ Վերածնունդին նուիրուելու:

ՄԵՐՈՒԺ. ՊԱ.ՐԱՍ.ՄԵ.Ա.Ն.

Ի ԹԹԻՀԱՏԻ ՀԱՅԱԶԻՆՁ ՆՈՊԱՆ

Բ.

ԲԱՆՏԻՆ ՄԷԶ

(Պոլիս, 12/25 Ապրիլ 1915)

Ինչու լուսցաւ այն առաւուն, առաւուներուն ամէնէն անիմաստը: Կրնա՞ք ըսել թէ ինչու ծնաւ մարդը, արարածներուն ամէնէն դժբախտը. անո՞ր համար որ իմաստ տար տինզերքին:

Որքան անգիտակ եղած էինք գիշերը մեր թամնին մէջ, այնքան դժնդակ հղաւ առաւօտը մեզ համար. ան կը սկսէր բոլոր իրերը իրենց բնական գոյներովը ցոյց տալ, ու տիսուր առաւօտ մըն ալ կ'արթննար մեր հոգիներուն մէջ, լուրջ անդրադարձումի, խորհրդածութեան առաւօտը, որ վերջին գիշերուան դաւին մութը չքացուցած, Հայուն հոգեկան կացութիւնը կը զարթուցանէր մեր խղմտանքներուն խորը՝ հալածուած անիրաւուած Հայուն հոգերանութիւնը որ իրեն ապաւէն՝ կրաւորական ընդվզումը միայն ունի, բարձր բռնելու համար իր անհատականութիւնը:

Առաւօտը, որ բանտին մէջ, խոշտանգուած ես երու վրայ կը ծնի, քայլայումի ամբողջ տուամ մըն է: Ո՞վ անագորոյն պատկերը լեռներու թռչունին որ Մարդուն դաւովը վանդակին մէջ վտարանդի, անծայր հորիզոններու անվախճան աղատութիւններէն նժղեն, հեռաւոր թռիչներու սուգը կ'ապրի հիմա:

Բանտի մեր բամնին մէջ, առաւօտեան առաջին ժամերուն, գերզգայուն՝ անքուն անցուած գիշերէ մը յետոյ, չէինք դիմանար լոյսին, որ գիտակցութեան զէնքովը ծանրածանը կ'արթնէր մեր հոգին: Խիզն էր որ կը խօսէր մեր մէջ: Շատ գիւրին որսերը եղած էինք թակարդի մը, անարդ իր նպատակով: Ափսոս, չէինք գիտցած արժեցնել ինքզինքնիս:

* *

Բանտապահը եկաւ մեր բամինը, բսելու համար թէ կրնայինք ամենքս ալ դուրս ելլել, բանտին հրապարակը: Առաւօեան զով ժամերուն այս բաները, աղիտաւոր էր իր երեւումին մէջ. բանտի կարգն էր որ այսպէս կը ճնշէր մեր վրայ, բայց, բնազդական մղումով մը ամենքս ալ դուրս խոյացանք մեղ պարփակող սրահնէն, տղոց պէս որոնք անհամբեր իրենց կարգին սպասելու, զիրար հրմշտկելով դուրս կ'ելլեն դպրոցի դուռնէն, արձակուրդի ժամուն:

Որքան որ, ամբողջ գիշերը մեր հակելովը, տեսած էինք բոլոր բանաւ առաջնորդուողները, բայց անոնցմէ հինգերորդ մաս մը միայն մեր բաժինը եկած էր և մենք բաժնուած անոնցմէ, կարօտը ունէինք անոնց ամէնուն:

Բանտին հրապարակը ամէնքս իրար գտանք:

Մանր կերպով սկսող առաւօտը սկսաւ խնդալ մեր հոգիներուն խորը, երբեմ, ինչ յանկարծական փոխանցումով մը լացը ժպիտի կրնայ փոխուիլ մարդուն մէջ: Ցաւը որ ամէնէն բացարձակ իրականութիւնն է կեանքի գաղտնիքին, ունի պահներ շատ կարծատեւ, ուր կը լքէ մեղ, ու այն ատեն մենք կը դառնանք անհնթեթ: Այդ պահներուն է որ տիեզերական իմաստը կը խախտի իր բունէն:

Հիմա, լեցուած էինք մենք կեդրոնական բանտի հրապուրակը. թիւով երկու հարիւրէ աւելի:

Ես չ'աեսայ տիսրածներ, հոգիներու կարծատեւ ճգնաժամէ մը յետոյ, բոլոր իիղձերը թեթեցած էին նորէն: Զէ մի որ զիրար գտած էինք վերստին: Ոչ մէկը կար հոն որ մէկէ աւելի սրտակիցներ չունենար: Հազուագիւտ բացառութիւններ էին անոնք որոնք ակամայ ներքին խոռվիք մը կը մատնէին, որովհետեւ այսպիսիները անարգուած կը զգային ինքինքնին, մինչեւ այն ատեն թուրք պաշտօնական յարգանքի արտայայտութիւններու և ամէնէն նրին շողոմ վերաբերմանց միայն վարժուած, իրենց հոգին խորը, ապահովաբար արժանապահնէին. ամէնէն տկարներն էին անոնք, որովհետեւ աղատապահնքին հետ ճակատ ճակտի չին եկած, և ցաւին անյեղլի իրականութիւնը չէին ըմբռնած:

* *

Բանտապահներու կողմէ մեղի հաղորդուեցաւ թէ կրնայինք մեր տուները հեռագիր կամ նամակ միջապէս պիտի զրկուէին, և թէ կրնայինք դրամ տելիքները կրնայինք բերել տալ և թէ այդ նպաթեան ներքեւ էին: Վերջապէս մեր փափաքած ու տակին համար բանտապահները մեր տրամադրութեան ներքեւ էին: Վերջապէս շարք մը բարեւ կը վիրաւորէին սլացող թռչունները, մեր հոգիները, գահավէժ անկումի զգացողութեան վըրշղթան էր որ կը կուէին այդ բարեացակամ կարուած արտօնութիւնները, մեր աղատութեամբ տըրկին հորիզոնները կը խեղդէին:

Ո՛րքան վատասերած, ո՛րքան իգացեալ, որվարչութեան, հանդէպ բանտուածներուս: Մէկ էին իր օրինաւոր բնակիչներէն, ոճրագործներէն ու գողերէն, և լաւ մը մաքրած ու մեղ համար պատրաստած զայն: Զատուած Հայերս էինք միայն որ հիմա կը լեցնէինք կեղլրոնական բանտը. բացէն մէկը չկար, ահաւասիկ խորհրդանշանը մութ իւտէլին, զոր իթթիհատն ալ ընդգրկած էր:

Ցոյց արուեցան նաև ուրիշ փափկազգաց (1)

Նկատառութիւններ, որոնք վիրաւորական էին
մեզի համար: Բաննտին բժիշկը կատարեց իր սո-
վորական այցելութիւնը, իբր թէ հետաքրքրուող
մեր առողջական վիճակով, և ինքն ալ հասկցած
կը թուէր ըլլալ իր դիրքին ծիծաղելիութիւնը:
Միջոց մըն ալ հինգ եկեղեցականներ զատեցին մե-
նի. շուտով տեղեկացանք որ կահաւորուած հան-
գըստաւէտ սենեակներ փոխադրած էին զիրենք:
Վատոզի էր այդ տուերեւոյթ նկատառութիւնը,
առնական, կորովի անկեղծութեան պակասը,
յուգայական գարշելի հոգեբանութիւնը: Մանա-
ւանդ այս դաւէն վերջն է որ ևս սորվեցայ յար-
գել իմ անկեղծ թշնամիներս:

Բնկերական մեր մթնոլորտը կազմուած էր զադ-
ուական բանտի հրապարակին վրայ. Ազատ ձգուած
ինք բոլորովին, բանտին սահմաններէն ներս ո՛չ
էկ կաշկանդում և բանտին ներքին կազմը. մեր
որբամադրութեան ներքեւ, մեզ սպասարկու: Դառ-
օրէն զու արթ էինք այն օրը, գարնանասկիզբի ջինջ
որուան մը հետ որ յաջորդ ժամու փոթորիկը չնա-
սատեսեր, պաղպաջուն միամտութեամբ մը: Գար-
ուան շումնչը հպած էր մեր հոգիներուն, որոնք մը-
ռալ սկսուած առաւաօտէ մը վերջ, հիմա բանտին
եղերականութիւնը կը հեգնէին իրենց ծաւալուն շէ-
նութեամբ, հազիւ երբեմն իրենց խօսակցութիւննե-
րուն մէջ խորհրդածութիւններ սպարեցներով կա-
ցու թեան լրջութեանը մասին: Սյդտեղ կազմուածը
մտքի և սրաի վառ կայան մըն էր: Հազուագիւտ
մտահոգ բացառութիւններէ զատ, մենք բանի տեղ
չէինք դներ եղածը, բացուածը հայկական հարցն
էր, մենք պատահու էինք, միայն թէ կը յուսա-
յինք միջամտութեան մը, և այդ՝ ամէն վարկեան,
որովհետեւ պատահածը կը նկատէինք ծիծաղելի
ըլլալուն չափ նաև գայթակղական, քանի որ առանց
որ և է պատճառի, մէկ ժամէն միւսը երկու հա-
րիւրէ աւելի աչքի զարնող Հայեր բանտ կը լեցուէ-
ին: Օտար միջամտութիւնը չպիտի ուշանար ապա-
հովագէս, նոյն իսկ այն օրը. միակ սև կէտը մեր
լաւատեսութեան մէջ, Պատրիարքարանի շուարուն
վիճակն էր, հետեւաբար անկարող որոշելու թէ
ինչ ընէ. ահա թէ ինչ լուր բանտին պատե-
րէն ներս արձագանգ գտած էր, մեր յամեցող ըն-
կերներուն միջոցաւ:

Յամեցողներուն վերջինը սպառ սկզբան
րատ, կէս օրուան մօտ, օր արեւով, դաւադրող
ձեռքերուն խիզախ մէկ ապերասանութեամբը բանտ
բերուեցաւ: Երկաթէ դռնէն ներս, մեր բանտային
տիրապետութեան անցած ատենը, գլխիկոր մտաւ,
ընկճուած ու մտացիր. վիճակ մը զոր մենէ իւ-
րաքանչիւրը ապրեցաւ մինչեւ բանտ մտնելով
ինքզինքը իրեններուն հետ դէմ դիմաց գտնելը:
Զէր անդրադարձած որ, ամենքս ալ իրեն ծանօթ-
ներ, տաս տասներչինդ հոգիի չափ շրջապատած
էինք գինքը: Մենէ երկուքը ուշաբերել տուին
իրեն. ջերմօրէն անոնց ձեռքը թօթուեց, այս ան-
գամ զարմացած զիրենք հոն գտնելուն, որովհետեւ
գիշերը ձերբակալուած եւ ոստիկանական կայանէ
կայան, հիմա' իր բուն տեղը հասած էր եւ չէր

գիտեր յայտնապէս թէ ինչո՞ւ զինքը հոն բերած
էին : Երկու ձեռքերով բռնած, առաջին անգամ
դէմը ելող բարեկամներուն ձեռքերէն, շուրջը կը
նայի, լուծելու համար հանելուկը, եւ ահա՝ եր-
րորդ, չորրորդ, տամներորդ և ուրիշներ կը ճանչ-
նայ, և մտաւորականներէն իւրաքանչիւրին՝ չմոռ-
նալով զարմանքի բացագանչութիւնը, - դո՞ւն
ալ... մինչեւ որ հարիւրաւորներով մեր թիւը կը
հմայէ զինքը, և կ'ըսէ .

- ԱԵՐՔՓ, ես ինչո՞ւ ուշ մնացի, աւոլի զանուխ չեկայ. ես ալ պարապ տեղը այնքան մտահոգ էի . . . :

Իրեն վիճակակիցներու բազմութիւնը սլութարած էր զինքը և անսնց՝ առերեւոյթ անփոյթ զուարթութիւնը սիրտ տուած իրեն։ Մարդ միշտ իր հաւատքին մէջ է որ խարուած է և սիրոյն մէջ տառապած։ ո՛վ երջանիկ դարագլուխը մարդուն, ուր ա՛ն ա՛լ չպիտի հաւատայ և չպիտի սիրէ։ ո՛վ պաղպաջուն արշալոյսը Մաքին որ Հոգիին տեղ պիտի ըռնէ։

Առաւտուն զրկուած հեռագիլներու և նա-
մակներու ցանցառ պատասխաններ հասան։ Ու-
րեմն դուրսի աշխարհը կա՛ր այնպէս ինչպէս որ
էք. մեզ առեւանգած էին անկից և այստեղ հիմա
նոր կեանք մը ստեղծուած էր տարբեր դուրսինէն
որ բիւրեղացած կերպով կը ներկայանար մեզ։ Խըն-
դրանքներու պատասխան՝ զրամներու և անկողին-
ներու առաքումը մէջերնիս կ'արթնցնէր ձգուած
աշխարհի մը կենդանի զգացողութիւնը որ դառն
գիտակցութեան մը լրջութիւնը կուտար ամենոււ։
Տունէն զրկուած կապոցը քակելու պահը լալու
չափ յուղումնառիթ եղաւ ոմանց։ Կեանքի առա-
ջին նշանը կը արուէք անոնց կողմէ որոնք դուրս
մնացած էին հիմա մեր կեանքէն։ Խ'նչպէս ձեռք
երկնցնել անոնց։

Բանտը մեզի համար՝ տակաւին իր անաղարտ,
գաղափարային վիճակին մէջ էր : Ներս մտած
էինք անկից և դուրսի աշխարհը հազիւ անոր ար-
տաքին եղերքին հպող ծփանքով մը կ'անցնէր՝
կ'երթար, անտարբեր ներսը գալարուող նսեններուն
և դէպի դուրս պոռթկացող հայրենարազակութեան :
Առաջին օրերնիս էր և, դուրսի արտօնուած այ-
ցելութիւններ, տակաւին չէին եկած աղարտել
բանտի աննիւթական գաղափարը : Կափարիչն էր
դամբարանին որ մեր իղձերուն և ջանքերուն վրայ
կը զոցուէր :

Տեսական չեղաւ թախիծը լուրջին որ պաշ ու
դուրսի աշխարհին գիտակցութիւնը առաւ մեզ :
Երազն էր այն որ խուսափած էր մեր հոգիներուն
հորիզոննէն :

Գարնան գաղջ իրիկուան մը անգայտ անուր-
ջը կախուած էր մթնոլորտէն և մենք կրաւորա-
պէս հրապուրուած անոր քաղցրութիւններէն, մեր
սիրելիններուն կը մտածէինք յուզող և միիթարող
տիրութիւնով մը, և ահա՛ մեր զլիսուն վրայէն,
բանտին մթնոլորտին մէջէն, որ մերն էր, ձախ-

ըեց երամը ազուաւներու, որոնք մեր ցանկութիւններուն պէս, կը դիմէին դէպի ամփոփման կէտր իրիկունին, ըմպելով յամեցող լոյսերը արևուն: Այս եթերային անցքը խոռովք մը եղաւ ինձի համար, խոռվքը բոլոր հոգիներուն, որոնք կեանքի եղեականութեան իրենց հարկը կը բերեն:

Շատ անգամներ երազած եմ թոչուններուն, երբ ես ալ դաշտերու մէջ ու լեռներու վրայ, բրնութեան աստուածային հեւքին խառնուած, կրցած եմ թեւեր տալ իմ հոգիիս և թոչունները նըկատած եմ խորհրդանշան մը յաւիտենականութեան այն կամքին, որուն համաձայն ամբողջ բնութիւնը ի վերջոյ հսկայ թռիչի մը պիտի փոխուի, սուցաներու համար տիեզերքը որ հուն չունի և սկիզբ չունեցաւ, իսկ հիմայ, այդ թոչուններուն անգութ սլացքը, կայունութեան այս մթնոլորտին մէջէն, գուճկանը կըլլայ մահուանը՝ մեր մէջ ծաղկող ամէնէն քնքոյշ զգացողութիւններուն, և հոգիս գառնօրէն կուլայ: Ուր կ'երթան թոչունները, ուր կ'երթան հոգիները. խորհած էք երբեք հանգունութեանը բնութեան ըմբոստ թոչուններուն և մեր հոգիներուն միջւ։ Անոնք ինկած հոգիներն են, տիեզերքէն մերէաշխարհը վարանդի, իսկ մեր հոգիները գերի ինկած թոչուններն են, տիեզերքի կարօտով գլարուող, Անոր համար այդ իրիկունը, որքան անձուկ բանտիս շրջանակը, այդ թռիչներուն առջեւ, տիեզերքի հեռազգացութիւնը ծնաւ մէջս, ինչպէս խղճմտանքը կը ծընի՝ գերագոյն վայրկեաններու:

Օրուան լոյսերը, որոնց մով բանտին հրապարակը ողողուած էր, մակընթացութեան մը պէս սկսան երկինքներէն վեր քաշուիլ, թոչուններուն հետ որոնք իրենց բոյները կը դիմէին: Յոգնած սպիտակ ուլերն էին այդ լոյսերը, որոնք կ'երթային իրենց մայրերուն ի խնդիր, երկինքներու փարախին մէջ: Առաջին անգամ, իրիկնամուտի պահուն, ա'յդքան զօրաւոր կերպով զգացի որբանալս տիեզերքի լոյսերէն, որովհետև բանաը վերջալոյս չունի որ իր յամեցող կրակով մեր հոգիներուն յաւիտենականութեան յոյսերը օրօրէ: Բարձրացած չորս պատերու մէջ, որոնք զուրկ են դուրսի աշխարհին հորիզոններէն, գիշերը կուգայ, թակարդի նստած վագրի մը պէս յանկարծական և ընդոստ: Դուրսի վերջալոյսները լաւագոյն նոր օրերու տեսիլքներ կուտան յածախ մեզի: Բանտին՝ առանց վերջալոյսի մեռնող օրը, կապարի զանգուածի մը պէս կ'իշնայ, ճզմելով կեանքին ամէնէն փափուկ ծաղիկները, յոյսերը և խանդավառութիւնները: Քանի վերջալոյսներու առջեւ, աղօթողի մը պէս խանդավառու ած եմ ես, իսկ հիմա ի՞նչու սկսող գիշերը, բացուող թարմ գերեզմանի մը մուալլովը կը շրջապատէ զիս:

Լոյսերը փախան մեր բանտէն, առանձին չմնաւ համար իրենց երէց սիրելիներէն իսկ մենք հըրապարակէն հետզհետէ կը քաշուինք մեր արգելարանները, որոնց մէջ միայն, մարդ կրնայ տեսնել թէ ինչպէս կանթեզուած լոյսը միջոցը կ'աղատատէ ու հոգիները կը խոցուէ: Ո՞վ առկարծ լոյս-

ով բանտին, որքան եղերական ես դուն օրուան փառքէն յետոյ և ի՞նչ կայ նենգաւոր քու պլաբրումներու դ մէջ, որոնք աւելի՛ կը մթազնեն մեր ակազութիւնը և խղճանքը անհանգիստ կը բզգայ ինքինքնքը:

Լոյսերն իրենց տունը գացին. թոչուններն իրենց բոյնը, միայն հոգի՛ս չունի կոյան. ո՞վ երբեք կրցաւ ապաւինի բանտին միթթարութեան: Ներս կը յանեմ իմ արգելարանի բաժնէս:

Յոգնած արջառներու պէս, շատեր իրենք իրենց վրայ կրած են. անհոգ անցուած օրէ մը վերջ, սկսող գիշերի պահուն, վերջին դաւին վրայ կը խորհին, տակաւին չկրնալով հաշուեյարդարութիւն մը ընե իրենց խղճմտանքին հետ այս մասին. հեղձուցիչ է մթնոլորտը և ես արգելարանին դուռնէն դուրս կու գամ, որ ուղղակի հրապարակին վրայ կը բացուի: Գիշերը համապարփակ է և մութը անթափանց: Խորհրդաւոր գրկախառնումին ո՞վ յաւիտենական պառվակ, ո՞վ համագոյակից քոյր բոլոր տանջուած վախճանին, գիշերը գեղեցիկ ես դուն հիմա: Իջի՛ր, իջի՛ր, մթութեան ալիքներով, բարձրերէն վարքը՝ մահը խառնէ ամենուն, ջինջ երկնակամարին հոգիին, որ հիմա մութը կը ծնի, անդորր բեր քան բոլոր տիեզերքներուն մութը, ինչու համար բեանքին խղճմտանքը աւելի՛ կը տրովէ գիշերնետենականութեան կը ցանկայ:

Խռոված՝ արգելարանին դուռնէն ներս կը մտնեմ, ու կ'երթամ տեղ մը, զետինը երկարիլ, ուղածիս պէս, Գլուխս հազիւ գետինը, տախտակամացողական ձայնը կը հնչէ դուռնէն ներս.

— Ամէնքդ ալ դուրս:

Կէս քնացողներու, երազողներու և հոգիին մէջ լացողներու խումբը, ամենքն ալ ընդոստ ուղածիս պէս, Գլուխս հազիւ գետինը, խուճապի մատնուած ոչխարներու յայսնի շուարումով: Մէկ վայրկանէն ամենքս ալ դուրս ենք, հրապարակը. միւս բոլոր արգելարամութիւններէն ալ դուրս կ'ու-

շրամանը ընդհանուր եղած է, ամենքս խռութի մեծ դրան առջեւ:

ի՞նչ պիտի ընեն այդ նենգաւորները:

ՄԻԹԹԱՅԻ, ԾԱՄՑԱՆՃԵՍԱ,



ՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ
ՊՍ.ՏՄՊԻՍ.Ծ.

ԱԿԱՆԱՏԵՍ ԱՄԵՐԻԿՈՒՀԻՒ ՄԲ ԿՈՂՄԵ^(*)

ՈԼԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԿԱՐԳԱԽՈՐՈՒՄԸ ԵՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ

Էլան Ասիական թուրքիոյ ամենէն գեղեցիկ քաղաքներէն մէկն էր, — պարտէզներու և այդիներու քաղաքը մը, վանայ լիճին եղերքը հասաւառուած, լեռնադաշտին մէջտեղը, և հոյակապ լեռներով շրջապատուած։ Պարիսպով լոշանակուած քաղաքը՝ շուկան ու հանրային շէնքերուն մեծ մասը կը պարփակէր։ Այդեստանը — որովհետեւ հոս գրեթէ ամէն տուն իր պարտէզը և այդին ունէր, պարսպապատ քաղաքէն չորս մղոն գէպի արեւելք կը գտնուէր, և շուրջ երկու մղոն լայնութիւն ունէր։

Բնակչութեան թիւը յիսուն հազար էր, որուն երեք հինգերորդը հայեր էին եւ երկու հինգերորդը թուրքեր։ Հայերը առաջդիմասէր ու փառասէր էին, և որովհետեւ թուական առաւելութիւնը ունէին ու նուսխոյ մօտաւորութիւնը, յեղափոխական կուսակցութիւնը հայիւի առնելիք ուժ մը դարձած էր։ Իր գլխաւոր առաջնորդներէն երեքը՝ վուամեանը (Օսմանեան Բարլամէնթի անդամ), իշխանը (ուազմագիտութեան մէջ քաջավար) և Արամին էին, որուն մասին վերջը պիտի խօսինք։ Կոռավարիչը յաճախ անոնց հետ կը խորհրդակցէր և խիստ բարեկամական պայմաններու մէջ կը գտնուէր։

Ամերիկան միսիոնարական կալուածները, Այգեստանի հարաւային արեւելեան եղերքը կը գտնուէին, գեանէն քիչ մը բարձրացած մէկ մասին վրայ, որով շէնքերը քիչ շատ ամէն կողմէ տեսանելի էին։ Այս շէնքերն էին եկեղեցի մը, երկու խոշոր նոր դպրոցի շէնքերը, երկու փոքր շէնք, առենագործութեան արհեստանոց մը, դիտարան, գարմանատուն մը և միսիոնարներու յատուկ երկու տուներ։ Հարաւային արեւելեան կողմը և շատ մօտիկը լայն դաշտ մը կար։ Հոս կը գտնուէին մեծ զօրանոցները։ ասոնց ու ամերիկան կալուածներուն մէջ ու է ուրիշ բան չկար։ Դէպի հիւսիս և մօտերը, բայց մէջանլը, փողոցներ և տուներով բաժնուած ուրիշ խոշոր զօրանոցներ կային։ քիչ մը աւելի հեռուն թօրքաք Գալէ րլուրը կը գտնուէր, որոնց վրայ զօրքերու համոր փոքր տաղաւարներ կը գտնուէին, զորս ամերիկացիք «պղպղելի տուփ» կը կոչէին։

Մենէ հինգ վայրկեան հեռուն գերման որբանոցը կը գտնուէր։ որ կը կառավարուէր Հէր Թէօրի տիկնոջը և աղջկանը կողմէ (զուիցերիական ծագումով) և երեք ամսորի տիկիններէ։

(*) Պիթլիսի միսիոնարուհիներէն Միս նէր, որ այդ միջոցին վան կը գտնուէր, գիրի առած է ասս շահեկան էջերը։ «Շանթ»ի բարեկամ մը թարգմանած է պանոնք, քաղելով ձեյս Պրայսի հայկական Զարդերը ծանօթ հատորէն։

Ամերիկեան կրթական ուժը, 1914—1915, կը վարէր միսիոնար վեթերան Տիկին Ռէյնոլտս (Տքթ։ Ռէյնոլտս տարիուկէսէ ի վեր վանի Գոլէճին համար դրամ ժողվելու զբաղած էր Ամերիկա և պատերազմին սկսելով չէր կրցած վերադառնալ)։ Տօքթ։ Գոլէթէնս Հշըր՝ հիւանդանոցը կը կառավարէր և Տիկին Հշըր՝ ասեղնագործութեան արհեստով կը զբաղէր։ Տէր և Տիկին էրնէսթ Եէրօ, մանչերու վարժարանին և ընդհանուր գործերուն հոգը ստանձներ էին, Օր. Կէրթրութ Թօնըր՝ աղջիկներու վարժարանին Տեսուչը, Օր. Գարօլին Սիլիմէն նախակրթարանը կը վարէր, և երկու հայ և մէկ թուրք՝ մանկապարտէզի հոգը ստանձնած էին, Օր. Ելիզապէթ էլլըն երածշտութեան, Օր. Լուիզ Պօնտ, հիւանդանոցի անգլիացի վերատեսուչը, Օր. Կրիզըլ Մաքլարըն մեր շրջուն միսիոնարուհին։

ԵՐԿՈՒ ՍՈՒՐԻ ՄԷՋՏԵՂ

Աշնոն և ձմրան զօրաշարժերու ատեն Հայերը անխնայ կողոպտուած էին զինուորական գրաւումներու պատրուակին տակ։ հարուստները կործանած և աղքատները մերկացուած էին։ Թուրք բանակին մէջ հայ զօրքերուն հոգ տարուած չէր։ կէս սովամահ, իրամներ փորելու և առձեռն գործեր տեսնելու յատկացուած էին։ բայց ամենէն գէշը իրենց զէնքերէն զրկուած էին։ և այսպէս իրենց մոլեունդ դարաւոր մահմետական ընկեր զինուորներուն գութին ձգուած էին։ հետեւաբար ասոնք փախուստ կուտային, ուրիշներ ալ պէտէ վճարելով իրենց անձը կ'ազատէին։ Շատեր, որոնք ասոնցմէ ոչ մէկը կարող էին ընել, պարզապէս չէին յանձնուեր։ Զգացինք որ հաշուեյարդարութեան օր մը պիտի գար — այս երկու հակառակորդ ուժերու միջեւ բաղխում մը և կամ սուրբ պատերազմ մը պիտի ծագէր։ Բայց յեղափոխականները հիանալի սեղմումով և խոհմութիւնով կ'առաջնորդէին իրենց տաք-գլուխ երիտասարդութիւնը, զափելու, փողոցները բաղխումներու առաջքը առնելու համար, պահակներ պատցուցին, և պատուիրեցին գիւղացիներուն լուութեամբ համբերել։ Խորհուրդ տուին մէկ երկու հրկիզուած գիւղերուն վրէմինդիր չըլլաւ, որպէսպի իրենց կողմէ ու է փոխաղարձութիւն ընդհանուր ջարդ առաջ չի բերէր։

Էնգէր փաշալի գիսասն, ծէվաէթ պէջ, վանի վիլայէթին կուսակալ կարգուելէ վերջ, բաւական ատեն քաղաքէն կը բացակայէր, սահմանագլուխը պատերազմելու զբաղած լլալով։ Երբ գարնան սկիզբ վերադառնաւ, զգացին թէ շուտով «գործի վրայ» պիտի լլալ, Եւ արդարեւ գուշակութիւնը կատարուեցաւ։ Հայերէն 3000 զինուոր պահանջեց։ Հայերը այնքան փափառը էին խաղաղութիւնը պահպանելու, որ անմիջապէս այս պահանջքին գոհացում տակ որոշեցին։ Բայց այս միջուցին Շատախի գաւառը, թուրքերու և Հայերու մէջ տաղնապ մը յառաջ եկաւ, և ծէվաէթ իսրանդ բեց իշխանէն իրը խաղաղութեան պատուիրակ,

ուրիշ երեք կարեւոր յեղափոխականներու հետ,
երթալ Շատախ: Ճամբան չորսն ալ դաւաճանօրէն
սպաննել տուաւ: Ապրիլ 16ի ուրբաթ օրն էր:
Յետոյ խորհրդակցելու պատրուակով, Վուամեանը
կանչել տարով ձերբակալեց և Պոլիս ճամբու
դրաւ:

Յեղափոխականները խորհեցան թէ այլես
ձեվտէթի վրայ կարելի չէր վստահիլ, և թէ անոր



Ա. Թ. Ս. Մ. Ե. Ս. Ն.

գել: Վային կը յամառէր: Պէտք էր որ իրեն հաս-
զանդէին: Այս «ապստամբութիւնը» ամէն գինով
պիտի խզէր: Առաջին անգամ Շատախը պիտի
պատժէր, յետոյ Վանով պիտի զրադէր: Բայց եթէ
այս միջոցիս ապստամբները հրացան մը արձակէին,
քրիստոնեաները, Երիկմարդիկ, կին և տղայ, ա-
մէնքն ալ պիտի սպաննու էին:

«Ապստամբութիւն մը» երեք գոյութիւն
չունենալը մեր բոլոր ուժով կը շնչառնք: Ինչպէս
նախապէս ըստեցաւ, յեղափոխականները խաղա-
ղութիւնը պահպանել փափաքեցան, եթէ երեք
անփկա իրենց կամքէն և կարողութենէն կախում
ունենար: Բայց քիչ վերջը թուրք խրամներու
գիծ մը գաղտնաբար փորուած էր Այգեստանի
հայ թաղերուն շուրջը: Յեղափոխականները որո-
շելով իրենց կեանքը կարելի եղածին չափ սուղ
ծախել, իրենք ալ խրամներու պաշտպանողական
գիծ մը պատրաստեցին:

ձեվտէթ պէյ ըստաւ թէ կը փափաքի Ամերիկ-
եան կալուածներու պահպանումին համար 50 զին-
ուոր դրկել: Այս պահակազօրքը պէտք էր ըն-
դունէինք և կոմ գրաւոր կերպով յայտարարէինք
թէ այսպիսի առաջարկ մը եղած է և մերժուած,
որպէսզի մեր ապահովութեան համար ու է
պատասխանատուութենէ զերծ ըլլար Վանի կու-
սակալը: Անմիջապէս պատասխան մը պահանջեց.
բայց վերջը հաւանեցաւ մինչեւ կիրակի ցորեկ
սպասել:

Մեր հայ բարեկամներէն յատերը համամիտ
գտնուեցան պահակազօրքը ընդունուելուն. բայց
յեղափոխականները յայտարարեցին թէ այսպիսի
ուժ մը այսպիսի կերպոնի մէջ հայկական ուժերու
ապահովութեան պիտի սպառնար և թէ երբէք
թով պիտի շտային որ անոնք մինչեւ մեր կալ-
ուածները ողջ հասնէին: Կրնային հինգ հոգինոց
պահակ մը ունենալ: Բայց ձեվտէթ պէյ կամ յի-
սուն հոգի պիտի տար և կամ բնաւ: Իսկապէս երկու
սուրբ մէջտեղ կը գտնուէինք, որովհետեւ առաջ

գալիք տագնապին պատճառը մենք պիտի ըլլա-
յինք, եթէ երբեք պահակները դրկուէին. եթէ
չղրկուէին պաշտօնական ու է վասահութիւն չպի-
տի ունենալինք մեր ապահովութեան, ինչպէս
նաև ուրիշ հազարաւորներու փրկութեան համար:
Մեր կալուածները ապաստանեցան երկուշաբթի
օրը, երբ Տ.ք. Լշըր գարճեալ վալին տեսաւ. որ
հարցուց իրեն թէ դրկէ՞ր պահակները: Տ.քթ. Լշըր
որոշումը իրեն ձգեց, բայց աւելցուց նաև այս-
պիսի ուժ մը դրկուելուն հաւանական վտանգը:
Այդ ուժը երբեք չղրկուեցաւ:

Նոյն ատեն ձեվտէթ պէյ խնդրեց Օր. Մաք-
լարէն և Շվեյչերը Մարթաէն, որոնք ամբողջ
ձմեռը թուրք զինուորական հիւանդանոցին մէջ
հիւանդանութիւն կ'ընէին, շարունակել իրենց
գործը: Անոնք ընդունեցին:

Թարգմ. Կ. Յ.

LA BALLADE DES OPPRIMÉS

à DANIEL VAROUJAN

Oui, nous sommes les opprimés,
Les victimes héréditaires.
Regardez, on nous a semés
Sur les routes, loin de nos terres.
Nous avons comme des mystères,
Des drames dont le souvenir
Glace le sang dans nos artères.
Mais qu'importe ? A nous, l'avenir.

Nous avons marchés, consumés
De tourments, d'affres délétères.
Tous les chemins sont parsemés
De morts, de blessés solitaires,
Car dans ces heures meurtrières
Pourrons-nous toujours retenir,
La force ou l'espoir réfractaires?
Mais qu'importe ? A nous, l'avenir.

On croit nous avoir supprimés
En nous jetant dans les cratères.
Et pourtant bannis, affamés
Nous restons des dépositaires
D'idéal, des volontaires
Pour la grande lutte à venir
Nos frères dorment sans suaires
Mais qu'importe ? A nous, l'avenir.

Envoyé.

Prince, voici votre inventaire.
Qui saurait jamais définir
Tout ce que nous avons dû faire?...
Mais qu'importe ? A nous, l'avenir!

ՎԵՐԱՊՐՈՊԵՆԵՐԸ

—♦—

Բ.

Ս Ա Հ Ա Կ Մ Ե Ս Ր Ո Պ

Մեղի Հալէպէն գէպի Տէր Զօր տանող երեք կառքերը, մեկնելու պատրաստ, կեցած էին խանին դրան առջև, վեց հեծեալ ոստիկաններու հըսկողութեան ներքեւ, Համմամի մէջ, որ Ռաքքայի դիմաց, Եփրատի աջ եղբարքին վրայ, արաբական անշան գիւղ մըն է:

Ապահովաբար մեռնելու գացող մարդու մը ստոյիկեան անապարերութեամբ, կառքին մէջ բազմած, փոքրիկ նարկիէս քաշելու վրայ էի, սպասելով մեզ ընկերացող ոստիկաններէն մէկ քանիին վերադարձին, որոնք գացած էին իրենց համար ճամբան ուտիլիք և հաց հայթայթելու:

Յանկարծ ձայն մը լսեցի.

— Օտեան, դուն ես . . .

Դլուխս դարձուցի և իսկոյն ճանչցայ Սահակ Մեսրոպը և ուրիշ բարեկամ մը որ իրեն կ'ընկերանար, Հայկ Կոչկարեան, գրավածառ և Կիկօի հըրատարակիչը :

— Սահա՛կ, գոչեցի, քե՞զ ալ աքսորեցին:

— Այո՛, պատասխանեց:

— Ե՞րբ:

— Հինգ ամիս առաջ:

Երկու բարեկամներս անմիջապէս առաջարկեցին ինձի հւեանդ ձեւանալ.

— Զինուրական քժիշկը մեր ծանօթն է, բացատրեցին, կընանք քեզ հոս վար զնել տալ:

Եւ սակայն դժուար էր ճամբորդելու անկարող հւեանդ ձեւանալ մէկ րոպէէն միւսը, երբ կառքին մէջ նստած նարկիէ կը ծխէի:

— Անկարելի է, պատասխանեցի:

— Իցիւ թէ երէկ իրկուն կարենայինք քեզ տեսնել, ըստ Սահակ Մեսրոպ:

Նոյն միջոցին բացակայ ոստիկանները վերադարձան, մեր խօսակցութիւնը լսեցին և իսկոյն հրամայեցին երկու բարեկամներուս հեռանալ, ու կառքերը ճամբայ ելան:

Սյոպէս հազիւ վայրկեան մը կրցայ տեսնուիլ Խարերցցի բանաստեղծին հետ:

Յետոյ ամիսներ անցան, և Տէր Զօր տարուեցայ ու յետոյ աքսորուեցայ իմ բանտակիցներուս հետ, աւելի հեռուն, Էլ Պուսէրա:

Օր մէն ալ Տէր Զօրէն նամակ մը ստացայ. Սահակ Մեսրոպն էր գրողը և կը ծանուցանէր թէ Հայկ Կոչկարեանի և Համմամ գտնուող ուրիշ այրերու և կիներու հետ Տէր Զօր եկած էին, իրենց յօժար կամքովը, հոն նորահաստատ զինուրական աշխատանոցին մէջ իրեւ արհեստաւոր զինուոր աշխատելու, Սահակ Մեսրոպ խորհուրդ կուտար ինձի փախչիլ Էլ Պուսէրայէ, գալ Տէր Զօր և իրերն զինուոր մտնել աշխատանոցը: Ինք նախ պատերազմական ատեանի քարտու վար ըլլալէ յետոյ, աշ-

խատանոցի զրադիր նշանակուած էր, հարիւրապեաններու համակրութիւնը կը վայելէր և կը հաւատէր թէ ուէ վտանգ չէր սպառնար ինծի, եթէ կարենայի ինքզինքս Տէր Զօր Զօր նետել:

Ամիս մը յետոյ, դժնդակ պայմաններու մէջ, զոր շատ երկար կ'ըլլայ պատմել, Էլ Պուսէրայէն փախայ և առաջ մը կանուխ, գրեթէ մերկ վիճակ մէջ հասայ Տէր Զօր, ու նախապէս պատրաստուած տան մը մէջ ապաստանեցայ: Սահակ Մեսրոպ և Հայկ Կոչկարեան եկան զիս գտան, զինուորի զգեստ մը հագցուցին, զուխոս էնվէրիէ զիխարկ մը զրին ու միասին գացինք կիներու աշխատանոցը, ուր կը բնակէին իրենք:

Երկու օր ետքը, Սահակ օղու երուանդ անունով, և իբրև բարեկամիս հօրեղբայրը, սկսայ աշխատի «տօքումնանէ»ին մէջ:

Ա՛յ զինուոր էի ու քաղաքային իշխանութիւնը չէր կրնար զիս անհանգիստ ընել: Սահակ էօթը ամիս մնացի Տէր Զօր ու գրեթէ միշտ Սահակ Մեսրոպի հետ: Խեղճ շատ տառապած էր Պուսէին մինչ։ Համմամ: Ճամբան թիֆիւս եղած էր և ստիպուած էր այդ վիճակին մէջ շարունակել ճամբրդութիւնը: Ընկերակիցներ, տեսնելով կարող էին ի արողութիւնի, մերմակ էշ մը գտած ու գնած էին եւ զինքը վրան հեծնելով՝ չուանով կապած էին որ վար չիյնայ ու այդ վիճակին մէջ, զրեթէ մահամերձ, հասած էր Համմամ, ուր Հայկ Կոչկարեան և ուրիշներ յաջողած էին զինքը վար դնել և առաջնորդել պանարմացի հայ բնտանիքի մը՝ Սրթին էֆ. Դանիէլեանի վրանը: Հո՞ն, իրեն չուայուուծ խնամքներու շնորհիւ, Սահակ Մեսրոպ կրցած էր փրկուիլ ստոյդ մահէ մը:

Ինք պատմած է ինձ ձերբակալութեան մանրամասնութիւնները, և ի մէջ այսոց, ըստ է որ Պուսոյ մէջ իր հարցաքննութեան ներկայ գտնուած են տիրահանչակ Սրթին Մկրտչիւսն և Հմայեակ Սրամեանց, որոնց մատնութեան կը վերագրէր իր աքսորը:

Ասկէ ամիս մը տուած, երբ Գոնիա կը գըտնուէի, հանդիպեցայ հարիւրապետ ինսան էֆէնտիի, որ Տէր Զօրի աշխատանոցին տնօրէնն էր, բարեսիրտ չէրքէզ զինուորական մը, որ շատ լաւ դեր մը ունեցած է իր պաշտօնին մէջ և միշտ պաշտապանած՝ աշխատանոցին մէջ գտնուող 400էն աւելի հայ կիներն ու այրերը:

Իրմէ անգեկութիւն ուզեցի Սահակ Մեսրոպի և ուրիշներու մասին:

— Ես ամիս ու կէս է որ մեկնած եմ Տէր Զօրէն, ըստ, և այդ թուականին ձեր բարեկամները հոն էին:

— Ուրիմն աշխատանոցը միշտ բա՞ց էր:

— Այո՛, պատասխանեց, բայց չեմ կարծեր որ հիմա տակաւին բաց ըլլայ:

Հաւանօրէն Սահակ Մեսրոպ և իր ընկերները իրենք ալ մեկնած են Տէր Զօրէն ու այժմ կը գըտնուին Հայկ պատման ճամբաներու բացուելուն որպէսի վերադառնան իրենց տեղերը:

Սահակ Մեսրոպ, իր աքսորին մէջ, գրած է բաւական ուսանաւորներ, ընդհանրապէս ընտանեական կեանքի պատկերներ ներկայացնող, ինչպէս նաև գեղեցիկ ողբ մը իր ու ամէնոււս բարեկամին՝ հէք Դանիէլ Վարուժանի վրայ: Այս ողբը որ ծանօթ եղանակի մը վրայ չինուած է, յաճախ կ'երգէին աշխատանոցի կիները:

ԵՐՈՒԱՆԻ ՕՏԽԱՆ

ՈՐԲԻՆ ՀՈԳԻՆ

~~~~~

Որբերու բանակին ներկայ հոգը, որ ազգային խնամքի գերազոյն օրակարգը կը կազմէ. իմ միտքիս կը զարնէ միշտ խորհրդանշանի մը մէջէն: Զօրապետէ ու հրամանատարէ ու սպայէ զուրկ՝ երկիրին ամէն մասերուն վրայ այսօր անհրաման ու անհրահանգ տարտղնուած այդ բանակին սկզբնական ամսուր զօրանանութիւնը ճանչցայ՝ երբ տիպարները դեռ նոր կը մարմնանային: Ծիկրը՝ որոնք երէկ կ'արձակուէին Տառապանքի հսկայ կաղնիին բունէն, անա այսօր ուռնացեր, տառածուեր ու ճիւղաւրուեր են՝ անսահման ծաղկումով, Ազգը վրդովով բեղմնաւորութիւնով: Անոնք կաղնիին կեանքին կ'սպանան՝ ծծելով անոր կ'նսունակ աւիշին ուժը: Բայց տարեւոր հզօր կաղնին՝ որ դիմագրաւեր է իր կողերը ցնցող բոլոր փոթորիկներուն՝ որոնք իր գլուխէն անցեր ևն մշտագէս, պէ՛տք է տոկայ ու սնուցանէ այդ մատղաց բնձիւները: Անոնք են որ՝ պիտի կազմես վաղուան իր զէնուզրահները՝ իր գոյութիւնը պաշտպանող յեղակարծ հողմերուն ու արեւին խանձող վտանգին դէմ: Անոնք պիտի վերանորոգեն բունին փտող ծերացած խաւերը՝ թարմ հիմով ու նոր աւիշի երակներով՝ զոր հողէն ու արեւէն պիտի գողնան՝ մայր ծառին սիրա ուռոգելու, անոր բարախումը պահպանելու:

Այս հաւատքս ամրապնդող տիպարի մը մէջէն ճանչցայ առաջին անգամ Հայ Որբը, աքսորի առաջին տարին՝ երբ Որբութեան լալագին աղաղակը նոր կ'սկսէր խոռվել արդէն յուզումէ յոգնած հայ ականջները տարագրուածներուն:

Հալածանքի անվերջ ալեկոծութիւններէ ետքը, անհնարին մաքառումներով՝ հազիւ կառչերէի երդիքի մը՝ հոն խափանուելով գաղտնի: Չմեռը շուտ հասաւ՝ չորս հովերուն ցրուած տարագիրներու կարաւանին նաւարեկեալ խլեակները բնութեան պատուհաններով՝ ալ հարուածելու:

Տժգոյն, ազազուն, ուկրացած, կիսամերկ ու բոկոտն գեռատի որբերու ստուերներուն սահիլը կը դիտէի պատուհաններուն տակէն: Բոսլիկ ոտքերնին ջուրին մէջ կարմրած, գլուխին ուսերնուն մէջ քաշած, կը դողդդային ցուրաէն: Զոր ու կծու սասաւամանիքէն ակռանին կափկափելով, կը ճուային՝ ողբագին հեծկոտանքով՝ որ սիրա կը բզքտէր:

—Մայրիկ... անօթի եմ... պատառ մը հաց տուր...

Երբեք երաժշտութիւն մը չպիտի կրնայ այս աղեխարչ պաղատանքին ամբողջ խոր թաղութի նը ողբերգել: Ոչ ալ լեզու մը պիտի կրնայ երբեք պատմել «պատառ մը հաց» լալահառաչ աղերսանքին անձառելի դառնութիւնը: Տառապանքի պատկերը շա՛տ կանուխէն իրենց դէմքերուն վրայ նկարուած այս որբերուն տուղանցքը՝ ծշմրիտ նոր տառապանք մը կը դառնար դիտողին: Առ իրենց կերկերուն յանկերգը՝ մաշնցնող մղձաւանջի մը պէս կը հալածէր ականջները՝ լողութեան մէջ իրը խուժդուժ պատրանք ները՝ լողութեան մէջ իրը խուժդուժ պատրանք երկարածգուելով, տեւելով, հնչերով գեռ՝ երբ ճուացող տղաքը թաղէն հեռացած կ'ըլլային:

Կը գոհացուէին կամ կը վանառուէին անոնք: Կիրճները՝ զոր բաղխելով կ'ուզէին յուզել՝ չէ՞ որ միշտ կարեկից չէին կրնար դանել: Ապառաժի միշտ կարացած խզճմտանքներու անողոք շանթեալէս քարացած խզճմտանքներու:

րո՛ւն ալ կ'ընդհարէին այդ տարարազդ հոգիները՝ որոնք արդէն զարնուած էին Ցաւի հարուածներով:

Ո՞վ էին, Ուրկէ...

Զէի կրնար հոգեկան սիոփանքը ունենալ այդ պատիկ դժբաղդ հոգիները ճանչնալ՝ հարցափորձելու:

Պատուհանիս վերեւէն՝ հալածուած գլուխէս սառուեր մը միայն ցուցնելով՝ իրենց մետաղ դրամներ կը նետէի՝ որքան նիշար քսակս թոյլ տար:

Խարտեաշ՝ խրոխտ դէմք մը ցցուեցաւ օր մը դէմի դուռը: Անքնավստահ իր շարժումները չէին հաշտուեր կոկորդէն թռչող բռնի ողբին հետ՝ որ կը խորտակուէր կազմ խաղերու մէջ: Սրուեսախն նոր մըն էր յայտնապէս՝ որ չէր յաջողեր իր ցաւը երգել՝ ո՛րչափ ալ զգար անօթութեան կսկիծը: Դէմքին գեղին դալուկը՝ նշան էր օրերուլ անօթի ըլլալուն:

Դրամ նետելու նշան ըրի: Մօտեցաւ, նշան ըրի որ աղէկ զիտէ ինկած տեղը՝ որպէսողի չկորսուի: Շարժումս խարել մեկնեց ու վշտացած քաշուցի: Ալ ինչ որ ըրի՝ չմօտեցաւ: Դրամը նետեցի: Տեսաւ: Անյագ ակնարկով դիտեց զայն: Հպարատութեան մաղձը սակայն աւելի՝ հզօր ուռեցաւ իր զրկուած հոգին մէջ՝ քան կարօտութեան ձայնը: Անցաւ գնաց՝ առանց դրամը վերցնելու:

Ես սիրեցի այդ շարժումը, կարծեր էր՝ մուլարաբար՝ որ քիթին կը խնդամ: Զպիտի երբեք յանդգնէի իր դժբաղդութիւնը հեգնել:

Հոգի մը կը կրէր ան իր մէջ: Ես մեծցուցի այդ հոգին: Տեսայ որ ան Հայուն Հոգին էր: Հայուն Հոգին՝ որ կեանքի ամէն հարուածներուն, ամէն Ազգին Պատմութիւնը — խրո՛խտ կը միայ: Զի՞ տկարանար, չի՞ ընկճուիր՝ մինչեւ Որբին վշտապահ ու անկուսի մէջ: Ցեղին դիւցազնոգի ձայնն է կը կառչի: Այդ արի եսը կը քնանայ ամէն հոգի խորը՝ հարուածէ մը բռնկիլ՝ արթնալու համար, ինչպէս պայցթուցիկ մը՝ որուն ուժ մը կը դպչի: Այդ հոգին վինուած են զինուորները այս մէջ Մա՛րդ մը կը քնանայ, Հայու ջիղով կերպողները՝ օր մը լիուլի բացուելու համար:

Գիտնանք ինամել այդ փափուկ ծաղիկները: և փրկել խամրելէ, պատրաստելով զանոնք երկիր Դրախտավայրին չքնաղ պարտէզին՝ որուն վաղ:


Անոնց արուեստին ժիր գործունէութեան ճլվիւննվը պիտի լեցուի ու պիտի հնչէ օղը այդ սոխակները:

Սոսկանք մեռցնելէ Հայ կեանքին մեծ Համերգը գեղգեղել սահմանուած մեր քնքուչ չի մնա՞ւ:

Իրենց սպասող սոկեղէն վանդակը թափուր Ենուուք Ա. Օ. Մ. Ե. Ն.

## ԹՈԼՍԹՈՅԻ ՄԱՐԳԱՐԵՌԻԹԻՒՆԸ

### ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐՋՄԻՆ ՇՈՒՐՋ



Համաշխարհային պատերազմին հինգերորդ տարեդարձին տռաջին օրը, եւրոպական բազմաթիւ թերթեր հրատարակեցին ափեղերահոչակ Խուս Փիլիսոփայ գրագէտին՝ Թուսթոյի մէջ անսովոր մարգարէութիւնը, միջազգային պատերազմինչուրջ, դոր 1910ին իր մահէն քիչ առաջ, իր աղջկան թելադրած էր: Ատենին, այս մարգարէութեան ըընագիրը Խուսիոյ մէջ չ'արտօնուեցաւ հրատարակուի: Ասոր ձեռագիրն ալ կը կազմէր մէջը Թուսթոյի գրական այն կատակին, որուն շուրջ, բանասեղծին մահէն ետքը, մայր և աղջիկ իրարուգէմ դատ բացին: Կը թուի թէ այս մարգարէութեան բնագիրը Ամերիկայի և Անգլիոյ մէջ տարբեր կերպով տարածուած է: Հետեւեալը առնուած է հոլանդերէն Վերեկիօնիկ թերթէն, հրատարակուած՝ 1914 սեպտ. 5ին:

Դարիք դէպքերուն մէկ տեսիլն է այս: Խըռովիչ պատկերը շա՛տ որոշ կրնամ տեսնել դէմս: Մարդկային ճակատագրի ովկիանոսին վրայ կը նշմարեմ մերկ կնոջ մը ստուերագիծը: Անոր գեղեցկութիւնը, ժամաները, գոնարները և հրապոյը որոնք անոր էութիւնը կ'ուկեզծեն, չնաշխարհիկ են: Բոլոր ազգերը կը յարձակին անոր վրայ ու կը տենչան գրաւել անոր չնորհները: Սակայն անիկա իրեւ ծշմարիտ քնոնդ կին մը ամէնուն սիրուակներ կը մեղմեղէ: Անոր մազերուն զարդարանքին վրայ կը շողլողան աղամանդեր ու սուտակներ, և անոր գլխուն ապարօշին վրայ կը կարդացուի իր անունը. Վաճառականուրիխն:

«Որչափ որ գեղեցիկ ու տենչալի կը թուի ան՝ իր ոտքի հետքերուն տառապանք և աւեր կը հետեւին: Անոր ձայնը, որ ոսկիի հնչիւնն ունի, և անոր հեշտալից ակնարկները մէկ մէկ թոյն են այն ազգերուն համար, որոնք անոր գեղեցկութեան երեւ զոհեր կ'ինան: Անիկա երեք ջահեր կը կրէ որոնց կայծերը աշխարհը հրդեհի պիտի վերածեն:

«Առաջինը Պատերազմի ջահն է, զոր գեղեցիկ կինը քաղաքէ քաղաք, երկիրէ երկիր կը պտտցնէ: Առաջին անգամ ան կը բորբոքէ հայրենասիրութիւնը, որ սակայն անխուսափելիօրէն կը կորսնցնէ իր հնչիւնը, թնդանօթներու որոտին և զէնքերու շկահիւնին հետ:

«Երկրորդը՝ կեղծաւորութեան և Նեղուտութեան ջահն է: Անիկա կը վառէ լապտերները Տաճարներուն և նուիրական հաստատութիւններուն մէջ: Սակայն անոնցմէ երեւան կուգան նենգութիւն և մոլեւանդութիւն: Մարդոց կեանքը կը թունաւորէ անիկա, օրօրոցէն մինչեւ գերեզման:

«Երրորդը՝ Ատելութեան ջահն է, որ խեղաթիւրուած արդարութիւնէն կը ծնի, որ ընտանիքը և վերջապէս բովանդակ հասարակական կեանքը, դրականութիւնը, գեղարուեստը, և քաղաքագիրթութեան աշխատանքը ամբողջ դար մը ետ մնալու դատապարտեր են: Սակայն, ահաւասիկ, դարաշրջանի կէսին, արուեստի և գրականութեան կալուածին վրայ, լատիններու շարքերէն հերոսի մը յարութիւն առնելը կ'ընդնշմարեմ, որ աշխարհը իր բոլոր հնութիւններէն ու չարիքներէն պիտի մաքրագործէ: Խորհրդապաշտութեան առագայթարձակ լոյսը վաճառականութեան ջահը պիտի գերազանցէ:

«Մեծ հրդեցը 1912ին պիտի սկսի առաջին ջահն բռնկումով՝ հարաւ արեւելեան Եւրոպայի մէջ: 1914ին՝ տիեզերական աղէտին՝ պիտի կատարելագործուի ան, որմէ յետոյ բովանդակ Եւրոպան բոցերու և արիւնի մէջ կը տեսնեմ: Կոռուի ընդարձակ դաշտերէն ողբերու ձայնը կը լսեմ: Սակայն 1915ին Հիւսիսէն նոր նարոյէնի մը զէնքը տիեզերական պատմութեան թատերաբեմին վրայ պիտի յայտնուի: Անիկա զինուորական կրթութիւն մը չունի, անիկա հեղինակ մը կամ հրապարակագիր մը պիտի ըլլայ, սակայն Եւրոպայի ամենէն մեծ մասը մինչև 1925 անոր տիրապետութեան տակ պիտի մնայ:

«Մեծ պատերազմին՝ երկիրը Եւրոպայի համար քաղաքական նոր դարագլուխ մը պիտի վարէ: Այլևս ո՛չ թագաւորութիւններ և ո՛չ ալ կայսրութիւններ գոյութիւն պիտի ունենան, սակայն երկրի բոլոր պետութիւններէն, Անդրիկայի Միացեալ նահանգներուն պէս, դաշնակցութիւն մը պիտի կազմուի, Պիտի մնան միայն չորս մեծ ազգութիւններ. գերմաններ, լատիններ, սլավներ և մնկուներ:

«1925էն վերջը կրօնական տեսակէտով մեծ յեղաշրջում մը կը տեսնեմ: Մեղմեղող կնոջ երկրորդ ջահը Եկեղեցիին անկումին պատճառ կը դառնայ: Բարոյագիտական գաղափարը գրեթէ ամբողջովին անհնատացած է, մարդկութիւն մը, առանց բարոյական զգացումներու: Յետոյ սակայն մեծ վերանորոգիչ մը պիտի յառնէ: Աշխարհը միաստուածութեան բեկորներէն ազատագրել և համաստուածութեան տաճարներուն համար հիմնագարը դնել կ'ուզէ անիկա: Ու ես կը տեսնեմ նոր ու խաղաղասէր ժամանակաշրջանի մը սկըզբնաւորութիւնը: Այս մարդը, որ այս առաքելութիւնը ի գլուխ պիտի հանէ, մօնկօլ մընէ: Արդէն հոս երկրի վրայ կ'ապրի անիկա, սակայն ինքնիսկ զիտակ չէ այն պարտականութեան, որ իրեն կ'սպասէ:

«Կնոջ ձեռքերուն երրորդ ջահը արդէն սկսած է պեղել մեր ընտանեկան յարաբերութիւններուն հիմերը ու տակնուվրայ ընել արուեստի և բարոյականութեան մեր ըմբռնումները: Մարդու և կնոջ յարաբերութիւնները սեռերու իրեւ արձակ ու ազատ մէկ ընկերակցութիւնը միայն պիտի դիտուին: Արուեստը ալյասեռի սկսած է, քաղաքական և կրօնական խոռվութիւններ բոլոր ժողովորդներու հոգեկան հիմք պիտի սասանեցնեն,

«Ազգութիւններու կոիւը՝ Եւրոպայի մէջ, դասկականը պայքարը՝ Ամերիկայի մէջ և ցեղերու լոփիւը՝ Ասիոյ մէջ, քաղաքագրթութեան աշխատանքը ամբողջ դար մը ետ մնալու դատապարտեր են: Սակայն, ահաւասիկ, դարաշրջանի կէսին, արուեստի և գրականութեան կալուածին վրայ, լատիններու շարքերէն հերոսի մը յարութիւն առնելը կ'ընդնշմարեմ, որ աշխարհը իր բոլոր հնութիւններէն ու չարիքներէն պիտի մաքրագործէ: Խորհրդապաշտութեան առագայթարձակ լոյսը վաճառականութեան ջահը պիտի գերազանցէ:

Բազմակնութեան ու միակնութեան՝ բանաստեղծական ամռանուրինը պիտի յաջորդէ, սեռու յարաբերութիւն մը, որ կեանքի բանաստեղծական ըմբռնումներուն համաձայն կը կերպաւորուի:

«Կը տեսնեմ որ ազգերը աւելի իմաստուն ու աւելի բարի կ'ըլլան։ Ժամանակ մը պիտի գայ, երբ ազգերը ոչինչ պիտի ուզեն գիտնալ բանակներու, կեղծիքի և արուեստի այլասեռութեան մասին։ Անոնք պիտի ըմբռնեն որ հրապուրող կինը պատրանք մըն էր։

«Բովանդակ կեանքը կատարելագործում է, և կատարելագործումը՝ յառաջդիմութիւն, պարզ ձեւէ մը գէպի բաղադրեալը։ Տիեզերական ողբերգութեան իր այսօրուան ձեւին մէջ անհետացումը կը տեսնեմ, ինչպէս վերջալոյսի ոսկին՝ լեռներուն ետեւ։»

Հայացուց՝ ՄԱՐՏԻԶ ՊԱՐՍՍ.ՄԵՍ.Ն.

## Ն Ա Մ Ա Կ Ն Ե Բ



Սիրելի Մերուժան,

Հինէն իվեր գիտես որ, որեւէ մէկ գրութեանը շուրջը ելած աղմուկով, բնաւ չեմ շահագըրդուուիր։ Գիտես նաև որ իմ յայտնած միտքերուս նկատմամբ, լուրջ անձնաւորութեանց կարծիքին մեծ կշիռ կուտամ։ Տղայական խօսքերուն սակայն պատասխանել իսկ չարժէր, եթէ նոյնիսկ այդ տղոց և նոր սիրուղներուն համար դաս մը չիկայ այդ պատասխանին մէջ։ Մասնաւանդ այդ կարգի գրութիւններէն մէկը քու թերթիդ մէջ հրատարակուած և քու կողմէդ ալ մասամբ պատասխանուած ըլլալով, կ'ուղեմ քանի մը բառով ամբողջացնել րերդիդ ու խեղաթիւրումներն ուղղել։

«Յարգանք կենդանիներուն ու ճշմարտութիւն մեռելներուն» կ'ըսեն ու միենոյն ատեն կը զայրանան մեռելի մը վրայ ճշմարտութիւնը խօսած ըլլալուդ համար։ Իրաւ է որ, հոս, իրենց համար մեռել մը չիկայ, այլ կուռք մը, զոր կուզեն ամենուն ալ պաշտել տալ։

Ես ըսած էի թէ Օրմ. Սրբ. ամէն յատկութիւն ունէր, բայց նկարագիրը կը պակսէր իրեն։ Գոհ պիտի ըլլայի եթէ ապացուցանէին ու համողէին զիս թէ ան, ընդհակառակը, բարձր նկարագիրի տէր էր։ Սյդ մասին ո՛չ մէկ փաստ։ Ա՛ս, ներողութիւն, կար կարեւոր բան մը, զոր կարելի չէ անտես առնել. մականունիս վրայ ըսքանչելի սրամտութիւններով, որոնք բթամտութիւններ իսկ չէին, կրցած են ապացուցանել թէ Օրմ. Սրբ. նկարագիր ունէր և կը խոստովանիմ որ ես ալ համոզուեցայ վերջապէս անոր։ Ի՞նչ ամօթ։

Կը գրեն թէ ես անպատճառ Օրմ. Սրբ. ի գէմ անձնական քէն մը ունենալու եմ։ Ասկէ առաջ, քու միջոցովդ նամակ մը գրած էի ծանօթ անձի

մը որ իր համամտութիւնը յայտնած էր ինծիր Օրմ. Սրբ. ի վրայ գրածիս առթիւ։ Դուն անոր մէջ, կարդացիր սա տողերը, զորս գրած էի, ինծի դէմ անձնականութեան ինդիրը յուզուելէն շատ առաջ։ «Դպրոցականի օրերէս, այսինքն աւելի քան քառորդ դարէ իվեր կը հետեւիմ Օրմանեանի լարախաղացութիւններուն, միշտ ջանալով իրեն հետ յարաբերութեան մանելու գմնդակ հարկէն խուսափիլ. երբէք գործ ունեցած չեմ իրեն հետ. իր մահէն ետքն ալ պիտի չուզէի գործ ունենալ հետը, եթէ նոր սերունդին հտմար նկարագիրի դաս մը հանելու ամենանու իրական ու ամէնարկեցուցիչ պարագան ներկայացած չըլլար։

Եթէ քննադատութիւն մը անպատճառ անձնական քինախնդրութեան արդիւնք է, ուրեմն պաշտպանողական մը անպատճառ անձնական շահու մը արդիւնքն է։ Ի՞նչ ողորմելի արամարանութիւն։ «Ամէնքը ի՞նչպէս գիտես, ի՞նքինքի պէտք առած է։ հանրածանօթ առած է։

Բայց ինչո՞ւ զարմանալ որ Օրմ. Սրբ. ի բարեկամները, բարեկամ չըլլան քննադատութեան։ ինքն իսկ թշնամի էր քննադատութեան. իր պատրիարքութեան օրով. քանի մը անգամներ, գրաքննութեան միջոցով ուզեց բերանակապ դնել իրեն դէմ գրողներուն. այդ իսկ կ'ապացուցանէ իր նկարագրին բարձրութիւնը. բայց եթէ այսպէս, շնորհիւ իր պաշտպաններուն, յիշենք իր բարձր նկարագիրին բոլոր գիծերը, ապահովաբար Փուրիւան օմախի բաղմաթիւ նոր հատորներ լեցնելու պէտք պիտի ունենայինք։

Ես իմ կեանքս, ինչպէս նաև բոլոր Հայերը, իրենց կեանքը Օրմ. Սրբ. ի կը պարախն եղեր։ Ահաւասիկ պարզամտութիւն մը. բայց ես արդէն ըսած չէի թէ բոլոր պարզամտիաները, նկարագիր մը դատելու անկարողները անոր կողմն էին։

Պօղոս փաշա, առանց Օրմանեանի խորհուրդին քայլ մը չառնէր եղեր. ահաւասիկ ողորմելի իւֆաշա անճրկած մնացած ըլլալու է։ Ահարոնեան ալ Օրմանեանի այցելութիւն տուեր է. անպատճառ անոր խորհուրդ հարցնելու համար է եղեր։ Նոյն իսկ եթէ խորհուրդ հարցուցած ըլլային, ի՞նչ մանեան. ընդհակառակը, ըսի թէ ամարդ էր Օրմարդ էր. մէկու մը իսելի հարցնելը, անոր նըկարգի բարդին վասահիլ ըսել չէ։ Տարակոյս չիկայ որ Պօղոս փաշա և Ահարոնեան շատ լաւ գիտեն Օրմաներութիւնը։ «Կրնանք զմայլիւ. կ'ըսէ Սմայլս, պէտք է անոր կարենալ վատահելու համար։»

Լորտ ձօն Ռըսէլ ալ կ'ըսէ, «Անզլիոյ մէջ կուսակցական բնոյթն իսկ է որ հանճարեղ մարդոց օգնութիւնը կը խնդրենք, բայց միայն նկարագրի մարդոց առաջնորդութեանը կը հետեւինք։»

Այս խնդրին, եթէ Զօհրապի անունը չի խառի անկողինին մէջը չի մեռաւ, որպէս զի կարե-

Նայինք անոր մասին ալ մեր դատաստանը ընել։ Զօհրապ նահատակութեաւ և անոր յիշատակը այլ ևս սրբացած է մեզի համար։ Բայց, սաշափը հարկ է ըսել որ Զօհրապ, ճշդիւ ներում կ'առաջարկէր իր ճառով և ոչ թէ անպատութիւն։ Ընդհակառակը, Տէր-Մովսէսին է ֆէնտին էր, որ կը պընդէր թէ, դատապարտութեան համար բաւականաչափ փաստ և վկայութիւն չիկար կամ չէին կը քրցած մէկտեղել իրենց ամբաստանագրին մէջ։ Օրմ. Սրբ.ի հակառակորդները։ Ատենազրութիւնները մէջտեղն են։ Տէր-Մովսէսին դատաւորի տեսակէտէն կը խօսէր։ Զօհրապ իրը փաստաբան կը խօսէր։ Եթէ Զօհրապ կամ Տէր-Մովսէսին, իրենք բանաձեւած ըլլային ամբաստանագիրը, այն կարողութիւնով որ ունին, փոխանակ դատական նըրբութեանց անդիտակ մարդերու, այն ատեն կը տեսնայինք Օրմաննեանի վիճակը։ Նոյնիսկ Զօհրապի ներման առաջարկին չնորհիւ էր, որ վերջին պահուն իր կուսակցական բարեկամները ձեռնպահ մնացին ամբողջովին և Օրմաննեան պրծաւ դատապատութենէ։

Իսկ Դուրեան Սրբազանի պէս բարեհամբոյր ու փափկանկատ անձնաւորութիւն մը, որ երկար ատենէ ի վեր շատ մօտէն կը ճանչնայ Օրմ. Սրբ. գովինս կարդացեր է եղեր իր դամբանականին մէջ։ Առանց այդ դամբանականին ալ մենք գիտենք թէ Դուրեան Սրբ. ինչ կը խորհի Սրմաշի իր նախկին գործակցին մասին։ Բայց դամբանականին էութիւնն իսկ ինչ է։ Խօսիլ մեռնողին արժանիքներուն վրայ և թողութիւն հայցել անոր թերութիւններուն համար։ Կու իսկ եթէ դամբանախօսէի այդ պահուն, նոյնը պիտի ընէի, որովհետեւ դամբանական մը դատաստան մը չէ։ Կ'սպասէ՞ք որ Դուրեան Սրբ.ի նման աղնիւ անձնաւորութիւն մը իր ընկերակցին դագաղին վրայ պօռար. «Այս մարդը նկարագիր դագաղին վրայ պօռար. «Այս մարդը նկարագիր դագաղին վրայ պօռար. Ո՞չ։ Բայց Դուրեան Սրբ. չէ ըսած, պիշտութիւն մէկն է երբէք և չի կրնար ալ ըսել թէ Օրմ. Սրբ. նկարագրի տէր մէկն էր։

Քանի որ այս բոլորը կ'ըսենք, նոր սերունդին էիթիմախօնին համար, որպէսզի անոր նկարագիրը ըստ այնմ կազմուի, աւելցնենք ու վերջացնենք Սամուէլ Սմայլի, այդ զմայլելի բարոյագէտին սա խօսքերով։ «Թէ նկարագիրը կարողութիւն մըն է, շատ աւելի բարձրորէն բացայայտ ճշմարտութիւն մըն է, քան այն՝ թէ հմտութիւնը կարողութիւն մընէ։ Մի ոքը առանց սիրտի, իմականութիւնը առանց ուղիղ ընթացքի, ճարպիցականութիւնը առանց ուղիղ ընթացքի, կարողութիւնը առանց բարեսրտութեան, կարողութիւնը կութիւնը առանց բարեսրտութեան, կամ թիմայն վնաս կրնան ներ են, անշուշտ, բայց միմիայն վնաս կրնան պատճառել»։

Ահա՛ թէ ինչու ձեր աղջիկը համր է, Տիկնայք և Պարոններ։  
Սրտագին ողջոյներով, աղնիւ Մերուժան։

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՍՊԵՏ.

## ՍԱՅԱ, ՍԱՅԱ...

Բուռ մը քաջամարտիկներ, որոնք Հերքուլէսեան իրենց քաջութեան հիազարհուր հմայքը հայ արիսով պղծեցին։ Թառած՝ Եփրատի ափունքներուն վրայ, սարսափի սև թաթառներ կը մրրկեն իրենց շուրջ ու Շեմաւ և Խնկէ(1) աշիրէթներն անգամ լեղապատառ կը սարուան, երբ հարիւր հազարներով իրենց նոյնքան քաջահամբաւ ժողովուրդը Սաֆաի սահմաններէն անցներու դժիսմ հարկադըրութիւնն ունենայ։ Ո՞վ են այս հարիւրեակ մը ճիւաղները, որոնց ուաքէն մինչեւ զլուխը զէնք կը տրած, քաջութեան դիցաբանական հրաշքներ կը գործեն։

Չէչէն կը կոչուին անոնք, մօտաւորապէս 1835 թուականին Լազիսթանէն գաղթած, Բէսուլայնէ չորսուկէս ժամ դէպի հիւսիս արեւելան կողմը, հայակու Եփրատի մէկ ճիւղաւորումին երկու ափունքներուն վրայ իրենց բոյնն են հաստատած։ Եօթանասեակ մը տարիներու օտարութիւնը բաւական չէ եղած որ անոնք ասեղանիշ մը անգամ չեղին իրենց պապերուն արիւնատնչ մուլցքներէն և բնատոնմիկ զգեստաւորումէն։ Սաֆա կը կոչուի իրենց գիւղը, ոչ աւելի քան 110 հողածածկ տուներ, որոնք միջնադարեան կահաւորումի անպաճոյն հմայքով մը կը պարծենային մինչեւ այն սև օրը՝ երբ հայկական Եղեռնի քըստմասարսու յորձանքը ոսկի ու յակինթ, գոհար ու զմրուխտով յլիցացուց, այս ջղիրին ամայի գըրպանները։ Զարդերու ջարդին անագորոյն կեղրոններէն մէկն ալ Սաֆան եղաւ։ Բէսուլայն-Սաֆա ճամբու գծին վրայ, հիմակ իսկ դժուար չէ հայ ուկորներու և փոսացած գանկերու կոյտերու հանդիպիկ։ Այս սահմաններուն մէջ քշուած աւելի քան 50 հազար հայերէն խլեակներ միայն կրցած են ճողովրիւ, բացի այն մատաղ գեղուհիներէն, որոնք խնէշ արբշուանքի գիւղային մոլուցքով, վար դրուած են Չէչէններուն խշտեակներուն մէջ։

Բուռերով գոհարներ ու յակինթներ կը ծախուէին մէկ ոսկիի փոխարէն ու իրենց խրճիթները հայ վաստակին ու քրտինքին հոտը կը մուրեն։

Սաֆան մեր անանուն զոհերուն քստմատեսիլ գերեզմաններէն մէկը եղաւ։ Հայ աշուղը՝ մեր որբերուն կարմիր երգեր թող հիւսէ և հայ բանուորը հայ կամքի սալին վրայ, Նեմէսիսի հրաշէկ ընծան թող դարբնէ։

## ՍՍՐԿԻՒՍ ՍՍՐՈՒՆԻ

(1) Ասոնք երկու ուժեղ աշխեթներ են, որոնք Պատահ անկումէն յետով դէպի Բէսուլայնի սահմանները քաջութեան եւ հիմա կ'ասպատակեն այդ շրջաններուն մէջ։

## ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆԵՆ

**Դեպի կեանք.** — «Stamhoul». — Արուեստը՝ կեանքը կը բովանդակի. — Or. Պերպերեանի երգահանդեպ. — Կաղանդի մեր բացադիկը:

Առաջիկայ թիւերով Մկրտիչ Պարսամեան պիտի սկսի պատմել իր ականատեսի եղերական ու խիստ շահեկան յիշատակները, որ Արյունի Տօնիք հեղինակը պիտի ներկայացնէ Դեպի կեանք առաջացող մեր գէմքերէն մէկ քանին, իրենց ամենէն յատկանշական գիծերով, ինչպէս երուանդ Օտեան Արյամարտի մէջ կը գծէ Դեպի Մահ ուղեւորով մեր մեծ մարտիրոսներուն վերջին վայրկեանները:

Դեպի կեանիք մէջ մեր ընթերցողները պիտի հանպիտին սիրուած ու ծանօթ զրագէտներու աքսորական շրջանի թաքուն իրադարձութիւններուն, արիւնով և արցունքով թոծուած: Մկրտիչ Պարսամեան այդ յիշատակներուն մէջ մասնաւորապէս պիտի խօսի Բրօֆ. Ա. Խաչատուրեանի սստիկանական այնքան հետապնդումներու. հաշկառակ, տարբեր անուններով երկու տարի Գունիա պահութանելուն, զրական աշխատութիւններուն և ներքին կեանքին մասին:

Մեզմէ կը խնդրուի չնորհակալութիւն յայտնել Սրամպուլ օրաթերթին, որ բոլոր միւս թերթերէն աւելի կ'զբաղի հայկական խնդիրներով: Օրը օրին կը թարգմանէ ինչ որ կը վերաբերի Հայուն, և մասնաւոր համակրութիւնով կ'արձանագրէ այն փաստերը և իրողութիւնները, որոնք հիմը կը կազմեն մեր յաւիտենապէս արդար դատին: Հաճոյք մըն է մեզի համար տեսնել այն ազնիւ շահագրգոռութիւնը, զոր ցոյց կուտան մեր բոլոր քրիստոնեայ պաշտօնակիցները, մեր Տառապանքին ու մեր իրաւունքին հանդէպ:

Մեր ընթերցողները կը փափաքին որ աւելի լայն աել մը յատկացնենք գրական էջերու: Այս շրջանին գրականութիւն ընողը, պիտի նմանէր տօնական օրերու զուարթ արդուզարդով՝ սգաւոր տուն մը այցելողին: Իրաւ է որ զբակներ բոլոր թերթերը կը լեցնեն իրենց կեղծ դիւցազներգակի և ապաժամ հրապարակագիրի խստալուր աղաղակներով: Ընթերցողը ձանձրացած է այս աններդաշնակ ու անարուեստ երգերէն: Եւ կը վնասուէ բարձր ներշնչումներու կատարեալ արտայայտութիւն մը, ուր իր գրական-ծարաւը յագեցնէ:

Կը խորհինք մեր մօտաւոր թիւերէն մէկը նուիրել Հայ Արուեստի ցոլացումներուն, և կը խորհինք մասնաւանդ մեր ընթերցողներուն տալ

զգայութիւնը արուեստին, մաքուր և վճիռ արուեստին, որ կեանքը կը բովանդակէ: «L'art résume la vie» կ'ըսէ ամենէն գեղապահութան քննադասներուն՝ իրոլիթ թէն:

Այս տողերը զրուած պահուն դեռ չենք գիտեր թէ Օր. Մանիկ Պէրալէրեանի երգահանդէսը ե՞րբ տեղի պիտի ունենայ:



Թէեւ ո թոշ չենք գիտերեան պահուն պիտի երգէ ձիորատանիի Քառո միօ պէն, Շումանի երկու նոնաձիջները, Մասընէի Վէրմէրէն, Արցունքները, Պի զ է ի Դառմէնէն, Պոհնամական երգը, և Հապանէռան երգահանդէսին ամենէն ցայտուն մասը պիտի կազմէ հայկականը, ուր Օր. Պէրալէրեան հայ ազգաւով յին տարազով պիտի երգէ Կոմիտաս վարդապետի ներգաշնակած Ալտգեազը, Քէլէր Ցոլէրը, Կոռունկը և Հայաստանականդէսին պիտի մասնակցի ծանօթ երգերուն պիտի ընկերակցի, Տիկին Ելէն Կուտազօվսքա, և րո Սինանեան:

Գիտենք այս ամէնը, բայց երգահանդէսը երբ տեղի պիտի ունենայ, Ե՞րբ . . . , Ա՛տ չենք գիտեր !

Կաղանդի մեր բացառիկ թիւը աննախընթաց հրատարակաթիւն մը բոլոր կը խոստանայ: Այդ թեամ: Հոն պիտի երեւան երեւանի Հանրապետութեան բոլոր վարիչներուն անհիպ կարծիքները, թիւին, որ զարդարուած պիտի ըլլոյ նաև ազգային ծանօթ գէմքերու բազմաթիւ լուսանկարուական էջերով: Գեղարուեստական ապագրութիւն՝ յաւել-

Բաէք իրարու:

